

## ՄԵԾ ՃԱՄԲՈՐԴԸ

Քեզի՞ կը նուիրեմ այս երգը, ո՞վ Մարդ, որ հզօրաբար Մահէն դէպի Յոյս, և  
Սարկութենէ դէպի Աղասութիւն կը զիմէս, միշտ դէմքդ Եղբայրութեան արեգակին  
շողերովը լուսաւորուած :

Կ.

Ա.

Ժամանակին արիւնափառ  
Ճամբաներուն վրայ՝ ուժասպառ  
կը քայէ ան,  
Մրդիներու ասերասան  
Հարուածին տակ  
Կորաքամակ:  
Հաւատքի հին ցուպը տոկուն,  
Ա'լ կիսամաշ, իր քայլերուն  
Կ'ըլլայ ուղղիչ.  
Ցոյսի մախաղն ուսին՝ ֆիչ ֆիչ  
Կ'ըլլայ քափուր  
Ցոյզերէ բիւր:  
Մազերուն մէջ սրգատըխուր.  
Շանր յոզնուրեան փոշին է կուռ  
Որ կը նատի.  
Կըրստ ծունզերն ալ հանգըստի  
Գոլ ակուրին  
Կը կարօտին :

Ցափ մը պէս դեռ ցնցոտին  
Իր մէջքին շուրջ թելով մ'յետրն  
Կը փարքըի,  
Ու, յօշոտուած նրման քեւի՝  
Փետուր փետուր  
Եղեննաբռոյր :

Բայց աչքերն իր դեռ կը նային  
Հեռուն. անոնց մէջ երկնային  
Ուժերն համայն  
Այնքան բոցեղ կը շողշողան՝  
Որ զիտես դեռ

Կամքն է անմիեն :

Ոտքերն անոր արեւնե՞ր են  
Կասկածանիքի կայծքարերէն  
Զոր նենգուրիւնն  
Անհա՛շո՛ ցանեց անոր նամբուն  
Որ կ'երկարի  
Տարուէ տարի  
Ըսկըսելով մուր խորերէն  
Մեր այս երկրին, ու ձորերէն  
Մազըլցելով,  
Մերը սողալով, մերը հերձելով՝  
Կ'երքայ հեռունն  
Կատարներուն :

Անցեր է ան ինչպէս ուրու՝  
Լարիւրինը ուն Ոնիրներու  
Արիւնաներկ.  
Լայնշի վէրքն այդ իր կուրծքին մերկ՝  
Բի՛րտ, անողո՞ք  
Բացին անոնիք :

Մացաններէն Ոխ ու Քէնի,  
Դանակոշկոն, քալեց անի.  
Կարիլ կարիլ  
Արիւնե՞ր են կուրծքն անարդիլ :

Մի՛սն է տըւեր  
Համեկերու կեր :

Բայց լուսաշող երազն իր վառ  
Ո՛չ մէկ ուժի ինկաւ աւար.  
— Երազն այդ մեծ՝  
Ճամբանոր միշտ առաջնորդեց  
Խաւարէն, լոյս.  
Ու մահէն, յոյս :

Բ.

Ու նամբուն կէսն ան հազիւ հազ  
Դեռ ըսպառեց : Սարերն անհաս  
Նո՞ր կ'երեւին ,  
Որ ընկըզմած ծոցն արեւին՝  
Կ'ըդան փարփառ  
Բուռ բուռ գոհար :  
Չեռքին մէջ ա՛լ ցուպն հաւատքի  
Ծըլարձակուած պիտի ծաղկի՝  
Մախաղն յոյսի՝  
Պիտի լեցուի ըղձի , լոյսի  
Սիրազորով  
Մարզրիտներով  
Զոր մատներն իր մուր օրերէն  
Հատիկ հատիկ հաւաժեր են՝  
Այնքա՞ն դողդոչ ,  
Վանկերուն պէս լուսարողոց  
Ու երկնային  
Երգի մը հին :  
Նոր պիտի զգայ ան բաղցրութիւնն  
Իր շուրջ սլացող մրբիկներուն ,  
Ու սիրոն այլայլ՝  
Բո՞ց պիտ' ըլլայ լուսադայլայլ՝  
Թառած անոնց  
Թեւերուն խոնջ :  
Վաստակ իրենց յաղքանակին՝  
Կարօտներ կան որ իր հոգին  
Պիտի տանչեն ,  
Բողբոջելով իր իսկ մէջէն .  
— Յաւերծօրէն  
Պիտի կանչեն  
Զինքը հրզօր կարօտներն այդ՝  
Նոր սէրերու կարմբախայտ  
Վարդաստանին ,  
Ուր ցաւերն իր պիտ' անհետին  
Հսոսուերի պէս՝  
Երբ օրն է կէս :  
Գյուլս պիտի ծոէ լոկ Գեղեցկին՝  
Անմահութեան իր պապակին  
Յազուրդ տալու ,  
Եւ Արուեստի ձայնին հըլու .  
Պիտի կերտէ  
Մարզարիտէ  
— Հանուած հոգւոյն ալֆերէն խոր —  
Լուսապիտակ Պանթէոն մ'որ  
Արեւին մէջ

Արեւին պէս ցոլքով մ'անվերջ  
Պիտի վառի  
Ու բուրգառի :  
Այսպէ՞ս . խըլուած սուրն Արեսի  
Պիտի դընէ ան թիւմիսի  
Պատուանդանին .  
Երկրազագէ պիտի Պանին .  
Եւ Աստղիկին  
Կանգնէ բազին :

Գ.

Ճամբորդը այդ , մա՛րդը վաղուան ,  
Անանձնասէր , աներկեւան .  
Ճրզօր , արու ,  
Ազատ՝ նրման մրբիկներու  
Վճռական , հաշու ,  
Ընկերապաշտ :  
Շդրայի տակ պիտ' առնէ ան  
Արհաւիրքները բընութեան ,  
Անոնց դրդիչ  
Աստուածներով — անքա՞կ , խեղդի՞չ ,  
Լուսաքանդակա՞կ  
Շդրայի տակ :  
Օդերուն մէջ տորմիդներն են  
Որ ծագէ ծագ պիտի չըւեն  
Նրման շողին .  
Մարդն՝ երկրներին փառքը հողին  
Պիտի խաննէ ,  
Պիտի յաննէ  
Հիմայ անի՛ մա՛րդ ու աստուած :  
Պիտի կանգնին մարմար մարմար  
Տէրութիւններն ազատավար :  
— Ոստաններն հին  
Վերբնածիզում մը զարնային  
Պիտի հազնին ,  
Ու մեծ Ակնին  
Գոզը անոնց պիտի տեղայ  
Օրինութիւններ հազարամեայ .  
Ու . խաղադի՞կ՝  
Եղեմական ինչպէս ծաղիկ՝  
Կեանքը պիտի  
Լայն լայն փրքի :

Դ.

Ո՞վ մարդ, ո՞վ մարդ, տիեզերքին  
Լոյսը վառուած այդ բու դէմքին,  
Ո՞ւր կը նայիս ...  
Քեզի համար ծովերն յասպիս  
Կը քաւալին,  
Ու կը փայլին  
Երկինքներու աստղերն համբուն.  
Դուն կեդրոնն ես այս ամենուն,  
Վըսեմ հոգին,  
Արարչութեան մեծ երկունքին  
Մեծապայծառ  
Զինա'դ պատճառ :  
Արեւներն այս որ կը ծագին,  
Դարուններն այս որ կը ծագին,  
Գետեր նապուկ՝  
Որ բուստերու լուսափառիուկ  
Անտառներէն  
Ճամբորդներ են,  
Եւ ամէն շունչ, եւ ամէն հունչ,  
Որոտագին կամ անշըշունչ,  
Վարն ու վերեւ,  
Տարրերը չորս՝ հազարամետ  
Քե՛զ կ'որոննեն  
Յաւերժօրէն.  
Զի իրերու համըր տռամին՝  
Միա՛կ, տրոփուն, բոցամարմին՝

Խմա'ստն ես դուն . . .  
— Երբ չըկայիր Դուն, թընուրիւնն  
Եր մէջ ըզգեզ  
Ուներ ինչպէս  
Բացուող երազ մ'անձայրածիր,  
Արտասանուող եերբուած մ'անզիր,  
Հըրալեզու,  
Տըրուեցաւ Քեզ երկինքներու  
Շընորին աննառ,  
Ու՝ խօսեցա՛ք . . .:  
Ասուածային խօսքն առաջին,  
Մեծ Գալիքին, համըր Լուռին՝  
Դո՛ւն խօսեցար,  
Զոր արդ լուսնին տակ ոսկեսար՝  
Բանաստեղծն այս  
Կ'ունինդրէ պարզ:  
Ու կ'օրինէ բեզ, չարդ ու բարիդ,  
Սրտիդ երազն ու հանճարիդ  
Լո՛յսն արփական .  
Թող բոցին մէջ անապական  
Յաղբանակիդ՝  
Երգէ՛ հոգիդ, 66116616  
Ու զերք երանգ, բոյր, ձեւ ու ձայն,  
Մաւալանա՛յ լուսածածան,  
Ընդգրկելով  
Տարրերն ամէն՝ անուշ գոլով,  
Ըլլայ անին՛ւն  
Լինելուրիւն . . .:

Կ. ԷՕՔՍԻՒՀԵԱՆ

ԵՒՐ ԵՐՐՔ